

ԶՈՒՄԱԾԱԼԻՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴԵՊԱ

ԵՐԻԱՆԵ ճանապարհուեր :

ՄԱՐԴ երբոր շոգեոյ ուժին վրայ կը մտածէ չկրնար առանց հիանալու մնալ, և այնշափ աւելի կըլայ զարմանքը, որչափ որ նիւթական օրինակներով բացատրուի անոր զօրութիւնը . զոր օրինակ աս օրերս մէկը հաջիւ ըրեր ու դաեր է, որ եթէ երկրիս բոլոր երկաթուղի շնուռած ըլլայ . շոգեկառքը միշին արագութեամբ երթալով հինգ շաբթուան մէջ բոլոր երկրիս երեսը կը դառնայ . և աս զուարձալի ճամբորդութիւնը ընելու համար 30 տակառաշափ ածուխ պէտք է, ճամբորդներուն թիւը ըլլալով 250 հոգի իրենց կահկարասկովը . և արագութիւնը ժամուան մէջ 25 մզոն սեպէլով . հապա ինչ պիտի ըլլայ երբ ժամուան մէջ 75 մզոն տեղ կարէ, ինչպէս որ երբեմն կըլայ : Ցուցուած է որ թնդանոթի գնտակ մը տասներինկ մանրերկրորդի մէջ 6700 ոսք տեղ կը կարէ, որով ըսել է մէկ վայրկեանի մէջ 26, 800 ոսք կամ 3 մզոն, որով մէկ ժամուան մէջ 300 մզոն կըլայ . արդ կառախումբ մը որ ժամը 75 մզոն կարէ, ըսել է թէ թնդանոթի գնտակին շորսին մէկն է :

Ինկիլօթէռուայի մէջ է+ֆ. է ըսուած կառախումբերու միջին արագութիւնը 1831ին ժամը 24 մզոն էր, 1848ին 50 մզոն, իսկ հիմա ալ աւելցած է : Վերջի տասուերկու տարուան մէջ գլուռոր երկաթուղիներուն վրայի կառախումբերուն թիւը 100ին 150 ինչուան 250 աւելցաւ : Կերեայ թէ 1830ին 2436 տեղաշարժ մեքենայք կայինին կիվզի երկաթուղեաց վրայ, որոնք տարին 40 միլոն 161,850 մզոն տեղ կը կարեին որ օրուան վրայ բաժնելով կիյնայ 110,033 մզոն . որ ըսել է թէ միայն մեծին բրիտանիային մէջ շոգեկառքերը մէկ օրուան մէջ՝ երկրագնախ շրջապատին չորս ու կէս անդամ կամ հինգ անդամին չափ ընդարձակութեամբ տեղ կը քալեն . իսկ տարուան մէջ դրեթէ երկրէս արեւ եղած հեռաւորութեան կէրու ամբական ընթացքին համար հարկաւոր եղած ածուխն ալ այնշափ է որ եթէ 1 քառակուսի մետր տեղեոյ վրայ դիզինք 757 մզոն բարձրութիւն կունենայ :

Պ. Լարտնէր, ուսկից առնուած են աս հաշիւներս, բաց ինկիլզի երկաթուղիներէն լւրուայի և Ամբրիկոյի ուրիշ երկաթուղիներուն հաշիւն ալ կը դնէ այսպէս :

Մեծին բրիտանիային մէջ երկաթուղիներուն երկայնութիւնն է 7000 մզոն	
գերմանական տէրութեանց մէջ	5342 —
Միացեալ նահանգաց մէջ	10289 —
Գաղլիոյ մէջ	1818 —
Պէլճիոյ մէջ	532 —
Ռուսիոյ մէջ	200 —
Իտալիոյ մէջ	170 —
Բոլոր մէկան լ	25,351 մզոն

Ըսել է թէ 20 տարուան մէջ 240 միլիոն բնակիչ ունեցող երկիրները այնշափ երկաթուղիներ շնչեցին, որ Ճիշտ երկրագունատիս բոլորը կը զգաւագանք է : Դեռ այսպահիս կէս մըն ալ կայ որ չի նուելու վրայ է :

Ինչուան հիմա աս սարսափելի տեղափոխութենիւթը ածուին է : Առ բանիս համար ատենօք ոմանք վախնալով կըսէին, որ պիտի գայ որ ածուիի ամբարները ըմնան : Տէվի անուանի ըլլալութը անոնց պատասխան կուտար եթէ ածու խը ըլլանայ՝ ջուրը կը վառենք : Ծատերը չիմացան բնալուծին ըսածը՝ շատերն ալ կատակի առին . բայց թէ ջուրն ալ եղի պէս կարելի ի վառելը մէնք ալ պարի օրինակ մը տուինք բնալուծութեան սկզբանց մէջ խառուսականիոն խանելու : — Բայց աս ալ մէկդի ձեռլով կըսէնք . միայն ինկիլ թէռույի նորթը հրմանը բնալուծութիւններուն մէջ 10,000 միլիոն ատակառաշափի ածխահամբարներ կան, և ինչուան հիմա անոնց մէ հանուածը միայն 1500 միլիոն է . հիմա տարուան մէջ գործածուած ածխին չափը գնելով 10 միլիոն տակառաշափի, ըսել է թէ հոն մինակ գեռ ու թէ բարու համար ածուին ունինք : Իսկ ինչուան ան ատեն հարկաւ ուրիշ բան մը կը հընարուի : Իսկ երբոր ոչ ածուս մնայ ոչ շոգի . և մինուլորտին ուժը և ելեքարականութիւնը հընցած բաներ սեպուին, ան ատեն աշխարհքս ալ իր ոչնչութիւնը կը դառնայ :

Եւեւուրական հեռագրաց արագութիւններ :

Եւեւթերս-ԿԱՎԱԾԱԽԵՆՅԱ հեռագրաց արագութիւնն ալ շոգէկառաց համեմատութեամբ ինչէք գուրս բան է : Հիմկուհիմա Վենեսան Փարիշ՝ որ գեռ Սթրապուրի վրայէն ուղղվ գիծը շնուռած չէ, ժամուան մէջ լուրերը կը հանին, իսկ երբ ան գիծն ալ շնուռի, կալվանեան հոսանուածը միջին կայարանները շարդիլուելով՝ Վենեսայի լուրերը շատ շատ կէս ժամէն Փարիզ պիտի իմացուին : Արդ գիտնալու է որ Փարիզուաշխահագրական գիրքին համեմատ՝ իրեն աստղաբաշխական ժամանակն ալ Վենեսայինէն ժամ մը եաւ է . այնպէս որ երբ Վենեսայ Ս. Ստեփանոսի ժամացոյցը մէկ կը զարնէ, Փարիզ արեւ միջօրեայն կը հասնի ու Փարիզ Ռուսայալի պարտիզնն անուանի հրասանդդէ կը նետառի կէսօր ըլլալուն նշան : Հիմա ելեքարական չեռագրի ձեռքով ըստ Վենեսայի ժամանակին ասկէց 2 ու կէսին զրկուած լուր մը՝ Փարիզ Ճիշտ երկուքին Ակսբարանին 2 մէջ պիտի հրատարակուի . որովհետեւ ելեքարական հեռագրի մը խօսքը՝ աւելի շուրջ կընթանայ, քան զմեր երկրագունադր :

1 ՏՀ. Հաւան թօփու :

2 ԳՂ. Յօսից. ՏՀ. Պորսա :